

ի հապանօք պահել անդէն ի Վրաստի,  
(Ղզր. Փրացի. Դր. Բ. գլ. Խէ, 286—287):

28. Հմայիկ Մամիկոնեան, թառն

Ս. Պահապայ եւ որդի Համազապապ՝ տեառն  
Մամիկոնէից. իր մեծ եղբայրն էր Վարդան Մա-  
միկոնեան: Ղազար Փարապեցի կանուանէ զինքը  
“սուրբ սեպուչն” (Դր. Բ. գլ. Ղէ, 205) եւ  
“երանեին սեպուչն” (Անդ. Խա, 245): Խնդ  
ալ նախորդին պէս՝ զինուորական հարգէ էր եւ  
միանդամայն աշակերտ Տեսրուայ. “անուանը  
դլանար աշակերտացն ժողովելցն” են այս... ի  
զինուորական կողմանն... անուան երկրորդին  
Հմայեակ ի Մամիկոնեան տոհմէն, այր պատուա-  
կան երկիւղած Հրամանակատար վարդապե-  
տական հրամանաց (Կոր. 44—45). թէ պէտ  
համառօս Կորինն յետեւառաջութեամբ այսպէս  
կը դրէ, “Կոսկ ի հեռուորացն՝ առանձնուած Հմայ-  
եակ՝ ի Մամիկոնեան տոհմէն, եւ երկրորդին  
Վահամ՝ յազգէն Ամառանեաց” (Անդ. ի ստո-  
րեւ): Ոչ միայն Վահամայ Ամառանեաց չետ  
Յունաց թէուոս Բ. Կայսր քովին առաքուեցաւ  
(Ղզր. Փրաց. Անդ, 205—206), Հապա նաև  
յառաջադյուն նոյն մեծ իշխանին չետ ի մասին

Ս. Տեսրուայ մահուան ու փառաւոր յազար-  
կաւորութեանն իսկ ներկայ գոնուեցաւ (Կոր.  
45): — Սահակ կաթողիկոս “թողու զՄեսորապ  
ի վերաց վարդապետութեան կողմանն արեւմինից”,  
եւ առ նմա զթոռուուն իր զՀմայեակ եւ զՀա-  
մազապական զեղբարձ վարդանայ սարասե-  
լատին (Մով. Խոր. ծը, 538): Խաղցեաց եր-  
կրին Տայոց Շորագաւառին Արլնի Հալ գիւղնին  
մօտերը, “զկատարելութեան պատին ընդուներ”,  
զոր երանելին սեպուչն Հմայեակ վափաքանք  
եւ բազում ցանկութեամբ ինքը, ժամանել  
զինի սուրբ եղբօրու նւրոյ (Վարդանայ), եւ  
վաղվաղակի լսելի լինէր, զի Հայեցել Աստու-  
ծոյ ի փափաք առնեն հատարէ զՀայցուածօնն,  
եւ պահէր զսուրբն (Ղզր. Փրաց. Դր. Բ.  
գլ. Խա, 243): Խակ ւշշէ կը յաւելու՝ թէ  
Պարէց վրայ Հայոց ըստն “յայնափ յանդուզն  
յարձակմանէն միայն երանելին Հմայեակ, եղ-  
բայր սպարապետին Հայոց Վարդանայ, յանինայ  
քաջութեամբ մարտուցեալ՝ կատարեցաւ նա-  
հատակութեամբ, (Անդ. Ցեղ. Ե, 239.)

ՅՈՒՆ. Վ. ՄԻՄԵՃԾԱՅԱԾ  
ՈՒՍՏՈՒՄ ՀԱՅԱՀԱՅԱ

## Կ ՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

### Կ ԵՂԾՈՒՅԻ Գ ՐՈԿԱՆՈՒԹԻՒՆՆԵ

Մառախչապատ ուղեղին մը մէջ մար-  
մաւարուուած գաղափարներ, անցուակ ձեւերով,  
անորոշ գյուներով, յախուռն առատութեամբ  
մը՝ որ յոգնութիւնն կը յայտնե եւ ծանրութիւնն  
կու այս, ահաւասիկ Խուրէն Զարդարեանի  
մայայն ծննդաբերութեան եղանակը: Բաւական  
չի դ պէտք է արատարելու, եւ ոչ նուազ բարի  
կամք՝ համարնալու համար վերջալցոյն մը նկա-  
րագրութիւնը, երկնքին նիքնամփոփման (?)  
պահուն՝ իւնաժոհիցէն+ ուղարքութիւննիդ  
— երբ խառարին ձեռքերը (պերճ ասացուածք)  
հազարամէկ տեղերէ կերկնային ամառուան  
հով վերջալցոյն մէջ յուշաբառ սառնագոր-  
ծելու (?) մործ լցու (!) բիւրազան հըբերւու-  
ներու եւ երեքային քմահամցյաներու փոփո-  
խական ծաղկներու:

Հասկըսաք, այնպէս չէ: Այսինքն թէ  
երկնքին վրայ կը նկարուին եղեր փոփոխական  
ծաղկներ, վերջալցոյն մէջ:

Ամէնն այսչափ չէ: Մագլիւները գյուներ  
ունին եղեր, մործ լցու բիւրազան նրբերանգ-  
ներ: Այժմու նկարը ութեան մեծ յալթանակ-  
ներէն մէկը եղաւ օրան լցոյն տարբաղադրու-  
թիւնը եւ զնազան երանեներուն հաւատար-  
մութեամբ պատկերացումը, այն լցոյն զըր կը  
տեսնենք “քառած ատենը, վախ զի տեսու-  
թեան գործողութիւնը” մործ լցոյով ըմբունելը  
անկարեին է: Խակ զայն նկարելը, մործ լցոյն  
գյուն տալը, մեր սովորական խելազատակներուն  
անմատչելի յլացում մըն է:

Այսու հանդերձ այնքան մեծ է մեր յայսը  
“գաւառապին, ին վրայ, որ մարդ կոյր ըլլալու է  
շտեսնելու համար անոր” մարած լցոյը, ոչ միայն  
“զոլսեկանին վրայ, այլ նաևն երազական  
ապագայ... նկարչութեան դրութիւններուն  
վրայ:

— Եւ քանի հանին կը թանձրանար, այնքան  
սոսուեր կայսչափուեր:

Մունին մէջ սոսուեր... 1 Ֆիշտ պատկերը  
Զարդարեանի մոտին, երեւակայութեամբ. Հո-  
գիին: Արդէն այդ նորավեպը, Սարերուն  
Տշան, ի, ինչ է անիւ զատ: Մութի մէջ սառեր,  
Մէկք որ սոսուեր կը ըմբունելի լցոյի միայն հա-  
կագրութեամբ, Զարդարեանի համար ինչ

1 Տես “Մահական”, Հարաբերակութեամբ. — թէ 9. —  
Մարտ 1902:



տարբեր բան. անոր համար՝ որչափ նաև յուղաց մութը, այնափ լաւ կը տիսնուի սառերին այլափոխույլը:

Ցուներու գիշերուան ճրագները “աշքեր” ունին, եւ այնքան կը նմանին մարդու աշքերուն, որ երբ մարն, “թրէները” (1) կը գոցնեւ: Կան ալ ճրագներ՝ որով վտանգով կամ ժառանգականութեամբ երկուք պակաս աշքը ունին, եւ ասոնցնէ է “գեղին մէջ զիրջն լուսաւոր բէնը” (1) որ Գունդին (1) նայուածքով կը յամառի նայիլ գեղ...”:

Մենք՝ պղսեցիս՝ պիտի ըսկինք. “մէկ ճրագ մը միայն վառուած կը մար, եւ հասկալի պիտի ըլլայինք... նցն իսկ գաւռաւացներուն:

Երբ ճրագ մը մարի, մարեցաւ կ'ըսենք, եւ սրտերնիս չենք մաշեցներ: Կարծեմ աղէկ կ'ըսենք: Գաւռաւացին ալ պյանէս կ'ըսէ, եւ ան ալ աղէկ կ'ըսէ: Բայց այն գաւռաւացին որ գրագիտութեամբ չի զրադիր: Այն օրը որ գրագէտ կ'ըսլայ, կ'ըսէ.

— Ճրագամանին պատրսցն ալ իր հունց նայուած...:

Եւ ի՞նչ կ'ըսէք հունց ունիներուն...:

Մենք ալ չենիք գիտեր “Ազնուական քազարցին, նման, թէ լըսուի որքան շարժումներ հարկաւոր էին արտասանելու համար” զ՞ո ձայնը:

Ահաւակի հիմայ վշտակոծ ծեր մը որ կը հառաչէ ցաւէն.

— Գլուխ էր առաւ ծերուկը եւ պշտը ու թեւերը իւ վերցուած...:

Ի՞նչ այլանդակ կերպարանք, եւ որչափ քիչ աղդեցիկ: Եթէ նկարել հարկ ըլլար այդ գիրքը, նկարիչ մը պիտի շուարեր շատ:

Նկարչական գաղափարներու շարքը չաւրտած, այլանդակութեան ուրիշ օրինակ մըն ալ տամ:

— “Հայրն ու մայրը աւելին ու մազերնին ներկայացն, իրենց ավելուո՞ւ ուրին արդէն հատնելու մօտ բոլոր կեանքը...”

Շարունակելու:

— “Արցունքները ձերմակ մօրուքին թեւերէն կը հսկին անեադար (2), կը քառեկն ու այդ ինչուո՞ւ գէմին վրայ վշտի շարչարանքը (1) յուղուն կարեկցութիւն մը կը պատշերէր...”

Կասկած չկայ թէ պատշերհան ըլլալուսահմանուած էր Զարդարեան, եւ գրականութեան մէջ կ'իմայ հակառակ կոշմանը: Տեսանք իր վզձին հարուածները, քննենք վարդապետութիւնը, ապա ապանք եւ ապանք կ'ըսէ.

Ասոնք ալ՝ ձեւերուն եւ գյոներուն պէս՝ ճապաղան են, անթափանցելի մշուշապատ, եւ նցն իսկ, — ներուի բացատրութեանս — անկենծութեան գուրկ, պյանքն կեղծաւոր: Բացատրենք:

Աշխէն “գիւղի մը համբաւաւոր գեղեցիկն էն, եղայրը Սեգոն կամ Սեղրակ, լեռնականի բնազդներ ունի, անտառներու մէջ կ'ապրի որսալով: ”Հեղ, հէ գոմեցը, ոչ արտը... չէն տար փոխարինութիւն իր լեռնականի հակում ներուն:”

Մայրերնին պառաւ մըն է, գէմին կաշին “չորցած, կրտած, իսկ հայրերնին՝ ալեւոր ծերունի մը, ամենքն ալ “աղքատ համայնքին պատկանոյ:

Աշխէն գեղեցիկ աղջիկ մը, նողքէն շփացած, քաղքի լաթեր կը հագնի, եւ երիտասարդներուն “ամբողջ կեանքն էն, գեղին “թուսուն տղաքը անցած տեղին ետեւէն նուռծ շնուռ իւ ծեկն, իւ մորին կը ու ոտոնարք ու գոտուարքութիւն կայ, ու սարաքի, քննուած չեն հոն ոչ միջավայր, ոչ արտաքին աղդեցութիւն: Զուռ ներքին բնազդէ մը կը մզուն գերասանները, եւ այդ բնազդին գյութիւնը, արտայայտութիւնը, թելագութիւնը բացատրութիւնը, արտայայտութիւնը, աշքերու առջեւ պարած:

Աշխէն գիտած էր լեռնականի մը հետ, արհամարհելով գիւղացի երիտասարդները: Ի՞նչ պէս այդ բնան տեղի ունեցած էր, ի՞նչ հակումը, ի՞նչ պարագաներու մէջ: Անձանօթ: Զարդարեան կ'ըսէ:

— Մարդ զգիտեր ինչպէս փորձուեր էր այդ Գունդ աղջիկը, եւ ինչպէս գրաւեր էին միրուը:

Գաղղնիք:

Կ'ուզէք հիմայ գիտանալ թէ ինչ էր Անդոնի ունեցած գաղղափարը եղբայրական սէրին եւ պարտականութիւններուն վայ:

— “Աշխէնին համար ունեցած սէրն ալ՝ իր հպարտ մեծան մէջ՝ չէր զիշաներ հակառակ յայտնութիւններով երեւան գալ, ամեն բան աս տղուն քով անհամատ կարծրութիւն մըն էր...”

Նթէ հասկըցող մը եղաւ, մատը թող վեր  
առնել: Յետոյ՝

— «Քուրոջը (?) պատիւը, ինչպէս եւ  
արիւնը եղարօն էր:» — Ի՞նչ տարօրինակ  
սկզբունք, որուն հաւտալու համար մեզի ապա-  
ցոյներ պէտք են, թէ գաւառներու մէջ եղայրը  
մը այսպան շախախիչ ազդեցութիւն ունի քրոջը  
վրայ: Բայց շարունակենք:

— «Ու տակաւին շատ ետքը, մինչեւ մա-  
հուան օրն ալ եղայրը միշտ Տերութիւն հակոյն  
էր քուրոջը (?) առևտուն ու արժանապատու-  
թեան, երիկն անմէսուն ետք, կամ անոր հաստ-  
առ իրաւունքով: Առանց ասոր վասի անձնա-  
կանութիւն պիտի քաշէր ետեւէն:»

— «Եղայրը թեւերուն տակ պիտի մեծ-  
նար, անոր շուշին տակ պիտի պահէր ինքզինք  
եւ իր կուսութիւնը. Եղայրը երկաթէ ասուան  
էր՝ պահանոն այդ վարդանին, մինչեւ որ հա-  
սակ առնէր, կօփն տար, եւ տէրը գար թռափին  
տիրութիւն ընէր ...»

Գուաւ, լա՛, լա՛ ... Զարդարեան էփէնսի,  
կը զաւանցին, ուղեղային չերմատնելէ բռնուե-  
ցար ... Բաւականէ աւելի էին արդէն շարա-  
դրութեանդ նկարագրականները, եւ հիմայ  
կ'ելես քո գաւանութիւններու զգացումներդ  
կ'ուզան մուղնել՝ մորքի հարուածներով: Մու-  
նական վայրենի մը օրսին մեջ, մեզի ներկայա-  
ցնել զայն փոխ սանուած կերպարանքի տակ,  
անձիշտ, անբնական եւ կերծ:

Եթէ կ'ապահովէք եւ կ'ապացուցանէք թէ  
իրականութեան մէջ՝ այսպէս կը վարուի ու կը  
գործեն, կամ այս մզգուանեներով կը մեծնան  
քարերգի երիտասարդները, ձեզդէ ներուաց կը  
խնդրեմ դիտողութիւններու համար. բայց  
մինչեւ որ այդ գոհացումը ստանաք, ինձի հա-  
մար վախ չկայ որ ծովը կորոնցնեն աղիւութիւնը:

Ո՛չ, քրոջը պատիւը ... Խօսինք քիչ մըն  
ալ ասոր վրայ՝ որուն սահմանները քծաւած են  
մաթեմաթիքական ճշգութեամբ, կարէնով եւ  
կանոնով, աս հաւասար է տառը. միւրը ասէ  
անմիջապէս ետքը կօս գայ, եւ գեռ շդիւեմ  
ինչ: Ես ալ առիթ ունեցած եմ գաւառներու  
մէջ ապրելու, եւ գիտած եմ, թէ հոն՝ եղայրը  
մը ամենէն քիչ հոդ կը տափ քրոջը պատուցին  
եւ մացած ամէն բաններուն: Զարդարեանի տե-  
սութիւնը՝ որով ամուսինին անմէսուն ետքը,  
կամ անոր հաստատ իրաւունքով կու գայ կիշան  
եղայրը, երեւակյալան յօցաւում մըն է,  
իրականին չի համապատասխաններ ընդհանրա-  
պէս: Նթէ այդ կինը զաւակ մ'ունեցած ըլլար,

մեծ զաւակ մը, ադոր իրաւունքներուն դասա-  
կարգութիւնը ի՞նչպէս պիտի ըլլար: Տօրմէն  
ոռո՞շ, թէ մօրեղօրմէն անհիշուղ ետքը:

Եւ ի՞նչ պատճառով, բացատրեցէ իրն-  
գրեմ, Սերոն սպաննէր իր քոյրը, եւ ոտար  
առեւանգողը չպատճէր: Ի՞նչ տարօրինակ հա-  
կառաւիթիւն ...: Ուրեմն Սերոն վաս մըն էր,  
կերծաւոր մըն էր, լեռներու գագամը հաստա-  
տուած անվնաս խրառուիլակ մըն էր, ուրէկ միայն  
կը վախային գիւղն հանդարտաբարյո երիտա-  
սարդները:

— «Ո՞ր յանդուգն աղան — աս էր Սե-  
դոնի ներքին գգացումը — իր համբաւին սահ-  
մանէն սադուն ինիշամիւլու փորձ պիտի ընէր եւ  
մօտենար իր քրոջը. . . այսպան անենէլք ու  
ինքանավունք չպիտի ըլլայն գեղին աշաքը,  
անոնք՝ որ իր անցած ատեն յարդանկով ու  
քիչ մըն ալ եւիլ-ուն (!) ճամբայ կու տային  
իրեն:»

Ըսել է թէ կը սոսկային այդ լեռնականէն,  
կը վախային որ ըլլայ թէ զիրենք սպաննէր:  
Ողդութիւննելը, իթէ գիտնային թէ ինչպիսի ասծ,  
արհամարհէլի արարած մըն էր ան՝ ոչ միայն  
պիտի կարենային ըսել քրոջը թէ «աշքին վայ  
յանք կայ», այլ շատ ուրիշ բաներ ալ, ի՞նչ  
գիտեմ:

Սերոնի վասութեան ապացոյցը ակներեւ-  
է, անհերքելի, եւ նյոն իսկ անվիճելի: «Աշխենը  
փախած էր լուս-էւ-էն մը հետ-ու-լու», եւ Սերոն՝  
փոխանակ երթալու չափուելու լեռնցիի մը հետ,  
անէտ համար պահանջելու, անոր ձայնատուը  
ըլլալու, փոխանակ այդ «երկաթէ ասպարանին», կը  
դառնայ գուեհիկ ոճքագործ մը, տկար եւ ան-  
պաշտպան հակի մը վայ յագեցնելով իր կա-  
տաղութիւնը:

Այդ վատն է որ եղբայրասպան ըլլալէ չէ  
սոսկար, եւ միւս կողմանէ Զարդարեանն է որ  
կը վարանի դաստապարտելու անոր արարդը:

Զարդարեանի քարոզած բարյականու-  
թիւնը անորոշ, ձապաղ, մաստիլապան է իր  
գրելու կերպին եւ գաղափարներուն պէս: Զար-  
դարեանի հետեւած բարյականութիւնը հին-  
ցած ու գտապարտուած է շատոնց: Բայց եթէ  
վիպագիրը խոսովաննէր թէ romantisme գեռ  
ոոր մատուց կը գանէ գաւառներուն խորը, մենք  
պիտի ներէինք իրեն, եւ խոտապահանջ պիտի  
ըլլայինք:

Եթէ այդպէս է, թող հանգարա քալէ  
պոլսական գրականութիւնն իր ընթացքին մէջ:

վաղուանը, առհմայինը, գաւառականը, ուռուցիկ խօսքեր են, գրականութեան Սերդաններուն նման խրտութիւններ՝ որոնց ամէնէն մեծ քաջա- դործութիւնը եղայրասպանութենէ անդին շանցներ:

— “Եւ հիմայ որ մութին մէջ նստած... չիշե՞ր այդ քարտարեան տղան՝ Աշխենը, միտքը շա՞նգրագառնար Գլուխու բաց հարազատ քրոջ յիշատակին:

— “Է՛՛, ով գիտե՞ս...”  
Ուրեմն Աշխեն մեղաւոր մըն էր, ձեզի հա- մար եւս, Պ. Զարդարեան, եւ դոք ըլլալ կու- զեք “երկաթէ ասպարը, պատպանելու Համար արինարբու լիուղին Կուզեք դատապարտել զո՞ը եւ գթութիւն հայցել գահձին համար: Կը ջանաք ճայրայեղութիւններու ջատագովը ըլլալ՝ բարոյականի խնդիրներու մէջ, շփոթել, խառնակել արդէն ինքնին շատ մանուածապատ այդ ինդիրները: Աչ միայն կը սրբացնէք եղ- բայրասպանութիւնը, այլ չէք փափաքիր որ գէթ յստակ, որոշ, եւ անցընելի յիշատակ մը թա- ղուած մնայ յանցաւորին սրբին մէջ, խայթելու համար երբեմն անոր խիլճը:

Բայց անօգնաւ...: Տեսանք արդէն թէ ինչ տեսակ վատ մըն էր Անդոն, եւ թէ ինչ պիտի դիցացներգական շարադրութեան մը մէջ մեզ կը ներկայանայ:

Կ'ըսեն, սակայն, թէ Պ. Զարդարեանի ոճը պանչելի է: Ճաշակի եւ դօյնի վրայ վիճաբա- նութիւնը աւելցրդ է:

Ինձի համար, Պ. Զարդարեանի գաղա- փարները յստակ չեն, եւ կարելի չէ, որ ոճն ալ ճապաղ յշացումներէն չազդուի:

Գալով քարոզած բարոյականութեանը, “Կեղծաւոր գրականութեան, գլորցին մշակու- թիւնն է, որ բոլորովին լքուած եւ արհամար- հուած է այսօր իբր մոլորեցնող, շփոթող, վասթարացընող, իրականութիւնէ դուրս, եւ գիտութեան հակառակ:

Հինգ էջ նորավէպին մէջ՝ երեք տող միայն գտայ որմնք ուղեղ դիտողութեան ար- գինք եղած ըլլան: Երբ գիւղն աղջիկները իմացան Աշխենի սպանութիւն, սարսափեցան եւ դողացին: Զարդարեան գեղցիկ դիտողութիւն մը կ'աւելցնէ հու՛ ցուցնելու: Համար այդ վա- խին արտայասման եղանակը:

— “Հարսներ իրենց ձեռքերը գոգնոց- ներուն տակ տարին, ու տարիքուները մէջքեր- նին դրած, պահ մը խոռված մեացին:

Այս երեք տողերը՝ որոնք անբաններու բարըին ճշմարիտ պատկերն են, շատ աւելի ար- ժեք ունին ինձի համար, եւ իրական արժեք մը, քան ամբողջ նորավեպը, “Սարերուն Տղան”, Կ. Պոլի 12/25 Մարտ 1902:

Գր. ՄԱԼԻՆԱՆ



## ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆ

### ԳՐԱԿԱՆ ԹՂԹՈՇԽՈՒԹԻՒՆ

Զ.

ԳՐԱԿԱՆ ԳԱՐՄԱՆ ԱՎԵԼ

Կախընթաց “գրական կեղծիքին, պիտի յաջորդել տամ” “գրական զարմանալիքն, վասն զի ժամանակն է կարծեմ” աս կեղծ politiqueին որ մշուշապատ բարձունքներու կը տածուի, երեսն ի վեր գուալու մէջ “բաւ է այլ եւսու: Կիւթա- կանին, իրականին, անկեցին առջեւ թող լուն՝ այլ եւս պոտոսախոս պատգամները, ման- կահար բարեգումները փաղաքական անբա- րյականացոցիչ շայլքներն, որ ժամանակ մը պարզամիտները կինային պատրել, իսկ հիմայ “գործի մէջ եփուողներուն, միայն զարմանք կը պատճառեն: Ուրեմն սկսիք թեթեւ զարմա- նալիքը հետոցինեւ ապշութեան փոխել պիտի տայ այս անգամ գրիչւ:

Կարճ փակագիծ մը:

— Նամակով կամ բերանացի եղած հարցմանց, պարսաւանաց՝ եթէ կան, իսկ — աւելորդ եւ շատ աւելորդ գովասանականաց, ի պատախանի այս միայն պիտի ըսեմ, որ զիս հիւրըկալը սիրական թերթիս Հանդէն ամ- սորեային մէջ երեւցող թաթուու վանանդացին բաւական հուժկու եւ կաշմիուռն կը գդայ իբր թիկունքը, ուս տալու ամէն անիսախան կար- ծուած թեթեւամիտներու, որ պարաւելով կամ գովիլով զինքը, իւր մէծ գաղտնիքն առնուլ կը ջանան իրմէ, այսինքն իւր անուան ստուգարա- նութեան թէ իսկութեան գաղտնիքը: Ի՞նչ մեծ ազգ ենք գրականութեան մէջ ստուգիւ...: Անուններու հետու կը խաղանք եւ ոչ սկզբունք- ներու հետու... Երեւակայեցեք մէյ մը, այն հայտական շարժումներն, որոնց կը մասնուի այսինքն գուշակողի մը երեսն, երբ՝ համոզուած, համոզուելու կը ջանայ, թէ ըրած է իւր մէծ ընթացին! Երբ քողազուք ընել կարծելով գրիչ մը, որ աւելի ազատ շունչ առնելու համար